

Եւ ով ամէն դուք որ կը կըէք սիրտ ի՞երունի հօրս ու քոյրերուս, ահ, սըր-  
փափկիկ  
Լացէք լացէք դառնագին  
Լացէք անվերջ անկումն անբաղդ անձեւ  
դու

Երիտասարդ հասակին

Սազմուեցէք լացուկոծի ալէլու...

Բայց ոչ, սակայն մի լաք վըրաս դուք  
երրէք,

Ով սիրելի մայր իմ՝ քոյրեր՝ բարեկամք,  
ինչո՞ւ լալ երթ համօրէն մարդ ինձ պէս  
հէք՝

Վաղիկ կամ ուշ պիտ' ունենայ հոգե-  
վարք...

Ու ինչո՞ւ լալ երթ ճշմարիտ ու անվերջ  
կեանքին շընորհն ինձ տըրուեցաւ երկինք  
պերճ...

Մի՛ լար մայրիկ, մի՛ լաք քոյրեր՝ եղ-  
րայրներ,

Երջանկութեան ես հոս գագաթն եմ կանգ-  
ներ...

Միխթարավանք, 13 Նոյ. 1913

### Տ ա պ ա ն տ գ ի ը

(Ար. Այտ. Ին)

Ես որ կեանքէս զըրկըւեցայ անվայել,  
կը կոչուէի դանիէլեան դանիէլ.

— Լացէք լացէք, ով անցորդներ, իմ վը-  
րասաս,

Զի անհո՞ւն է աշխարհիս մէջ իմ վընաս:  
Ալու զաւակ տասն եղբայրներ էինք մենք,

Աւազ, եղանք անզութ Մահին զոհ ամէնք.  
Վերջինն եմ ես ծաղկահասակ ողբայիս.

Քըսան և ութը տարեկան հասակիս  
Գիրճ արեգակս երկրի համար մըթացաւ,

Մարմայս երկինք՝ այս շիրմին տակ մութ  
անձաւ...

\*  
\*\*

Անխի՞զն մանգաղ՝ որ կը հընձես կեանքը  
մեր,

Անվերջ վըշտի դաժան սուրով խոցեցիր

— Ով կեանք, Աշխարհի, ով Յոյս՝ դո՞ւն  
ալ ես պատիր...

\*  
\*\*

Ազգատումիս յոյսը միակ՝ վրան երկրի,  
կը կարծէին թէ ցեղն ինձմով պիտ բեր-  
կրի...

— Եղուկ, երկինք չըհաճեցաւ շընորհել  
Որ յափտեան աճէր մեր տունկը նորել:  
Լացէք լացէք, ով անցորդներ իմ վրաս  
Զի անհուն է աշխարհիս մէջ իմ վընաս,

\*  
\*\*

Չորս տարիներ Առողջութիւնն անընդհատ  
Փընտուեցի ես՝ բայց չըզգտայ՝ այլ միշտ  
վատ.

Եւ հուսկ այստեղ՝ օտարական ու պան-  
դուխտ

Խըփեցի աչքս. իմ այս վերջին եղաւ  
ուխտ.

— Անիծեցէք, ով սիրելիք, մահն անզութ:  
Որ տարաժամ ձօնեց ինձի տապան մութ:

Հ. Գր. Ա. Կոչարյան

Ղարս, 22 Օուլիս 1913

### Ի ՏԱՎԱՅԻ ՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

ՈՒՄԲԵՐԹՈ ԳՐԱՔՐԻԱ

Ույլութ ցամաց ելած ատենս՝ ուսկից  
մտադիր էի բարձրանալ Տաւրոսի հակ-  
ամրութեանց շլթաներու մէջէն, դէպի Փոքր  
Ասիոյ կեղրոնը, հետս բացի անփորձ  
ճանապարհորդի մը թերեւ պայուսակէն,  
կը կրէի նաև խել մը ծանրացուցիչ գա-  
ղափարներ ու նախապաշարումներ. և  
զրերէն քաղուած պատրանցներ՝ մեծաւ  
մասամբ բանաստեղծական և առասպելա-  
կան նկարագրով:

Ամէն ժամանակ այնքան ճոխ և զաւազան երևակայութեամբ գրական էջեր նույրուած են Արևելքի, և այնպիսի կենդանի գոյներով նկարուած են մինարէներու, բազարներու բաղաքները, փաթթոցաւոր և լզիկաւոր (barracane) ժողովուրդը, երկիր մը ուր կը ծազկի լուտասը և կը պտղաբերի արմաւը, որ անկարելի կը համարիմ արեմսույ մը որ ուտքը կոփէ Ասիոյ որ և է ցամաքին վրայ՝ և չզգայ պնդիսի խոր յուզում մը որ կարծես դրախտին դոները բացուած ըլլային իր առջևը:

Զեմ գիտեր արդեօք Հնդկաստան, Թիբեթ, Պարսկաստան և Աֆխանստան ունին իրականութեան մէջ այն կախարդանքը որ հին և նոր ճանապարհորդներու գրերուն մէջ կը կարդանք, օրինակ իմ, արդեօք Հնդկաստան նոյն է, զոր կը ճանչնանք շնորհի Քիփլիքի հիանալի արձակ գրութեան:

Անշուշտ Փոքը Ասիան, Ասիական թուրքիան, Տիգրիսի և Եփրատի, Կովկասի և Տաւրոսի, միջերկրականի և սև ծովուն մէջ գտնուած նահանգները որ բնակուած են Թուրքերէ, Արաբներէ, Քիւրուերէ, Հայերէ, Զերքեզներէ, Կ'արթնցնեն իսել մը պատրանցներ անոր մէջ՝ որ կեանքի վըտանգով յանձն Կ'առնու ճանապարհորդել այն երկայն և անիջնան ճամբաներու՝ և ընդարձակ ու բարուա անապատներու մէջ կորսուած գիւղերուն և բաղաքներուն մէջ:

Մ'եր աչքին առներ գտնուածը որովհետեւ դրախտ մը չէ, այլ երկիր մը, ծածկուած յետամեացութեան և խեղութեան ամենախոր վերերով. Կայսրութիւն մը չէ՝ այլ անոր ուրուականը, բատմելի անիշխանութիւն մը՝ կազմակերպուած այնպիսի հիմերու վրայ, որ օրինաւոր Կ'ուզէ համարիլ, և սակայն բռնապեսական է, մարդկութիւն մը՝ որ կը կը գերութիւն մը իւր ամենէն տիսուր ձեւերուն տակ՝ իրը անխուսափելի ճակատագիր մը: Ակիցքէն ի վեր հազարամեայ միջոցի մէջ հիմասպէս ոչինչ փոխուած է Ասիական թուրքիոյ

կայսրութեան մէջ: Արովհետեւ զայն հիմող և կառավարող ցեղը մակարոյց ցեղ մ'է, որոն կը պակսի ստեղծագործութեան և զարգացման ամէն կարողութիւն: չի կնարգալ և ըմբռնել տարրերութիւնը որ կը զանազանէ մարդը կենդանիէն, փակուած և ամրացած իրենց զրցին մոլեռանդութեան մէջ, որոն կը համապատասխանեն ուրիշ հարիւրազգի մոլեռանդութիւններ ամենէն վատ տեսակներէն:

Եւրոպացին որ առ հարկի իրաց ինկած է բիբու որոգայթի մը մէջ, կը ձգէ այլ ևս նկարչականին, բանաստեղծականին, երևակայականին գաղափարը, կը մոռնայ «Հազարումէկ գիշերները» և Լօթիի ստախօս արկածները, հին վիպական դպրոցի շինծու պատմութիւնները և կը մասնակցի ազատ հոգուով և աշալլջութեամբ զինքը շրջապատող անսպասելի՝ բայց յաղթահարող իրականութեան:

Իր մէջ կը ճնանի տեսակ մը ընկերական բնազդ, զթութեան և մարդկային հաստատամութեան զօրեղ զգացում մը որ զինքը կը մղէ թափանցելու մինչեւ խորը՝ իրեն յայտնուած զազրալի աշխարհին, ճանչնալու համար անոր յոսի մասերը, նոյն իսկ այն՝ որ սովորաբար կը ծածկուի ու կը փախչի օտարականի մը քննութիւններէն:

\*  
\*\*

Առաջին քայլերու մէջ դէպ ի այս տիսուր գիւտը, զիպուածը ինծի տուաւ կոյր առաջնորդ մը: կը ճամբորգէի ընդ մէջ Պաալպէրի և Հալէպի, այն փողըրիկ երկաթթողով՝ որ Լիրանանը ծովու հետ կը կապէ, ընկամած էի արևակէզ դաշտանկարներու զննութեան մէջ:

Առաօտեան շատ ժամեր անցուցի Պաալպէրի Հովովէական հին առաջնորդու և պալատներու փառահեղ աւերակներուն մէջ, վնատելով անոնց մէջ՝ զգացած բուռն հայրենարադութեանս սփոփանքը: Երեխն նայուածքս դարձնելով զէպ ի այս ահազին բարերով ծածկուած չոր և անմշակ դաշ-

տերը որ սղողումի մը մասցրդները կը թուէին, կը մտածէի մեր քաղաքանութեան հետեւուն վրայ՝ որ զեռ կ'ապրէր այս բարբարուս աշխարհին մէջ:

Երբեմ երբեմ կը հանդիպէին երկաթուլույ երկայնութեան վրայ ձիաւոր և չետեակ Արարտներու խումբեր զինուած երկայն հրացաններով և շորջերնին բոլորած Պետուին կիներ ու մարդիկ, իրենց կապոյտ և կարմիր զգեստներով և թաղիքէ խոյրերով:

Ընդհանրապէս միշտ ձիաւորները սուր աղաղակով մը քառասրով իրենց նիհար նժոյգներու վրայ կը մրցէին շոգեշարժին հետ, որ կը հեար ու կը շշնչէր բլրան կողքին վրայ և շատ անգամ այս անհաւասար մրցման մէջ կը յաջողէին յաղթող հանդիսանալ:

Յանկարծ կանգ առինք խրճիթներու խումբի մը առջեւ, կայարան մըն էր: Նոյն սովորական ժողովուրդն էր որ կ'երթար ու կու զար եռուզեն, շարժուն և զգայուն վրաններու տակ ծախելով ջուր գեղցիկ կուժերու մէջ, պանան, արմաւ ու հաց: Երեք ճամրորդ վար իշան, մէկ հոգի մ'ալ վեր ելաւ որ մանուկէ մը առաջնորդուած տեղաւորուեցաւ իմ կառարածնիս մէջ. փոքրիկը բարենց զինց համրութելով աջը:

Բարձրահասակ ծերունի մըն էր, երկայն մօրուց մը կը բոլորէր երեսին շորջը, որուն վրայ երկու պայծառ անլոյս աշքեր կը կաթեցնէին մելամաղձիկ համակերպութեան մը ստուերը. տերվշներուն նման հազուած էր, ճերմակ վարտիք և կանաչագոյն տառատոկ, զիխուն վրայ թաղիքէ ճերմակ ֆէս մը, և թաշկինակ մը ճակտին չորս բոլորը, նման փաթթոցներու:

Տերվիշ մը չըլլաւը կը հասկցուէր կողքէն կախուած ջութակէ մը և գեղին խաչէ մը, որ կախուած էր իր կուրծքէն:

Քրիստոնեայ մըն էր, Հայ աշուղ մը, այն կոյը երգիչներէն մին, որ կը բաշկրուտն կարաւաններու երկայն ճամրաներուն վրայ օթեանէ օթեան, գիւղէ գիւղ,

բաղաքէ բաղաք, իրենց թշուառութեան և բանաստեղծութեան բեռը, ամրող ժողովրդներուն մը թշուառութիւնը ու բանաստեղծութիւնը:

Արևելքի քրիստոնեայները, Հայերը ըստել կ'ուզեմ, անձնաւորումն են այս մարզարէներուն կերպարաններուն որ իրենց դէմքին և իրենց խօսքերու մէջէն կը հաւաքեն ցաւեր՝ որոնց բեռը համբերութեամբ կը տանին իրենց երկար տարիներէ ի վեր Աստուծոյ սիրոյն համար:

Երգիչները ժողովրդեան ծնունդն ու ժողովրդեան փառարանիշներն են. ընդհանրապէս իրենց կեանքը կը սկսի ողբերգակ կերպով. արիւնուշտ դիպուած մը կը խզէ զիրենք դաշտի խաղաղ աշխատութենէն, կը վտարէ հայրենի օճախէն, կը մղէ դէպ ի ահաւոր անձանօթ նպատակներ, կը բռնադատէ զոյութեան մը՝ լի նուաստութեամբ ու ցաւերով:

Իւրացանչիւր քրիստոնէից կոտորած՝ առաջ կը բերէ երգիչներու սերունդ մը: Անհիկայ որ մոտա Փաալպէքի և Հալէպի ճամրուն վրայ իմ կառարածնիս մէջ կը պատկանէր զբեթէ հինցած սերունդի մը:

Ինքն անձամբ պատմեց ինծի որ ծնած էր Մալաթիայ, հայացաղաք մը Եսքրատի հովտին մէջ, և թէ պատիկուց հայրը մայրը եղրայըներն ու ցոյըրերն սպանուած էին այն ջարդերուն միոյն մէջ զոր մոլեսանդ մահմետականները մղած էին կեավուրները բնաշինչ կորոնցնելու համար. ինքն հրաշքով ազատած էր՝ ճգուած ըլլալով իրրւ մեռեալ հայրենի տան աւերակներու տակ, զինք դուրս բաշած էին անկից իր հայրենակիցները, երկու օր վերջը, երբ դարձած էին զիշեր ժամանակ խուզարկելու գոտերու պէս այն տեղերը՝ որոնց թիշ օր առաջ տէր էին: Երկու փայտի շերտեր վիրաւորած էին աշքերը դաստակարտելով զինքը մշտնշնաւոր գիշերուան մը:

Նա այն ժամանակէն սկսած էր թափառական կեանքը և երկար տարիներ մինչև ներկայ ծերութիւնը Հայաստանի մէկ սահմանէ միւս սահմանը իւր ջութա-

կով ու մախաղով հոչակելով իւր երգեցուն մէջ ազգակիցներուն զիւցազնական կեանքը, ճնշուած տաճկի լուծին տակ, հաւածուած բռուզ մոլեպանդութենէն, խեցըցցած Պարսիկ բարբարոսութենէն, տարածելով ամենուրեց ապագայ արզարութեան մը հաւատցի սերմը, և երիտասարդներու սրտին մէջ դնելով Քրիստոսի և Հայրենեաց սէրը:

Առաքեալ մը: Պիտի չի մոռնաս երբէց, ինչ որ նա պատմեց ինձի իր գողոզուն ու անխոռվ ձայնով հայ ազգին տինուր պատկերը՝ թուած գերովիթեան լուծին տակ. Նկարելով իրենն ալ անոր հետ միասին:

Հայ երեսփոխանները Փոխանակ փիլիսոփայելու մարդու իրաւունքին վրայ և զրաղելու քաղաքական տնտեսութեամբ, փոխանակ վատնելու ժամանակն ու աշխատանքը չնշին կուսակցական կոիներով, այս կամ այն երիտասարդ կամ հին թուրքերու համար, պէտք են անցնիլ Պոսֆորէն և երթալ ժողովրդեան մէջ և ընդունիլ անկից առաջելութիւնը որ պիտի յանձնեն իրենց: Կ. Պօլայ Հայոց անձանօթ է իրենց հայրենիքը, կարծես այն աշխարհին զաւակները չըլլան:

Գաղթականները հիւրենիկալ աշխարհներու մէջ կորսնցուցած են ճշմարիտ համերաշխութեան զաղափարը ոչ միայն զործով, խօսցով և առաջարկութեամբ՝ այլև զգացմամբ ու փափարով:

\*

\* \*

Հայաստանի ներկայ վիճակը նոյն է ինչ որ էր Ապտիւլ Համիտի թռնական շրջանի ժամանակ. թատերաբեմն ողերգութեան մը որուն վախճանը ոչ մէկու մորքէն կ'անցնի նախատեսել:

Անատոլիոյ բռուր հայերու կեանցն ու ինչերն, մահմետական տէրերու և ամրուներու ձեռքը մատնուած են, որոնց կը տիրեն գեղերուն և քաղաքներուն: Իրաւունքի հաւասարութիւն՝ որ հոչակուցաւ Երիտասարդ թիւրքերու սահմանադրութենէն վերջ,

պարզ խօսք մ'է: Զկայ հաւասարութիւն ու բնչնքի, հայ ու թուրքին մէջ. կոտորածի սպառնալիքը և կամ որ ե է հարստահարութիւն միշտ պատրաստ կը սպասէ հայ տան շեմին վրայ. սամանեան դատարանի մը մէջ՝ դատաւորը միշտ պատրաստ է ազատ արձկելու ամրաստանուած յանցաւոր թիւրքը կամ բիւրզը, և դատապարտելու անմեղ բրիստոնեայն: Գոյութիւն չունի ոչ մի դպրոց ամրող Անատոլիոյ մէջ հայոց համար, բաց ի անոնցմէ որ նոյն ազգէն հիմոււած են անհուն զոհողութեամբ:

Հայերը կարող չեն զէնք կրել, մինչդեռ թիւրքերուն թոյլ տրուած է, որոնք աւազակութիւն ընելու համար կը զործածեն:

Ժողովուրդ մը ընդունակ քաղաքակերթութեան և կիրթ՝ այսօր բարբարոս աշխարհին մէջ, աւանդութեամբ և բնութեամբ, դատապարտուած է զանդակ մահուանց առանց զատաման ու և է միջոցի բաց ի յեղափոխութենէ: Անցայ կտրելով բռուր Հայաստանը և մինչեւ անոր սահմանակից զաւաները, մինչեւ կովկաս և Սիրիա:

Այս տիեզերական խեղճութեան և մահմետական զանգալ ծուլութեան մէջ տեսայ երկու քաղաքակրթութեան յառաջազիւմութեան նշաններ, մին շոգեշարժ մանարան մը Այնթարի մէջ և ելեքտրական ազօրից մը Խարբերդի մէջ. երկուրն ալ կը պարտին երկու քաջասիրա և խելացի հայերու նախածեռնութեան: Այս երկու գործարաններն ուր կ'աշխատին նաև կիներ ալ, հիմնարկուեցան անմիջապէս Ապտիւլ Համիտի զահննկեցութենէն վերջը, որովհետեւ անկից առաջ կարելի չէր, սակայն այսօր ևս վատանգ կը սպասնայ տէրերուն օր օրին ձգելու ձեռնարկը:

Փորձառութիւնը կը սորվեցնէ թէ անկարելի է հայու մը համար ձեռց ձգել տեսակ մը բարեկեցութիւն աշխատութեան միջոցաւ, առանց զրգուելու առաջ կամ վերջը կառավարութեան և տաճիկ աղաներու անյագութիւնը որ զինքը կը պաշտպանին:

Այս երկիւղի և անապահովութեան զգացումը կենդանի է ամբողջ Հայաստանի մէջ:

Հայ ժողովուրդը կը փափաքի մշակել երկիրը, հաստատել ճարտարարութեանը, առաջ մղել վաճառականութիւնը ներքին Ասիոյ և Եւրոպայի հետ, ունենալ դպրոցներ և համալսարաններ տղայոց և պատանեաց համար, ապրի յառաջադէմ և քաղաքակիրթ կեանցով մը և չի համարձակիր. կարող է յառաջ բերել բաւական մէծ նպաստ մը Ասիական Թուրքիոյ գաւառներու փրկութեան, և չի կրնար, որովհետեւ նա իրականութեան մէջ տեղութեան քով ամէն օրէնքէն դուրս է և զինքը կը ճնշէ ու կ'աղքատացնէ:

Այսքան ճնշող հոգույ վիճակ մը ասիական Թուրքիոյ մէջ առաջ կը բերէ կացութիւն մը որ երկար ատեն կարող չէ անփոփոխ մնալ: Ամէն տեղէ աւելի այս զրովթիւնը ինձ ծանր թուեցաւ Մալաթիոյ մէջ, քաղաք մը Եփրատի հովտին մէջ խիտ կաղամախի անտառներով շրջապատուած, ամենաբերը զաշտի մը կեղունը:

Մալաթիոյ մէջ ուր ամիս մը կեցայ, հոն ձգեցի իմ լաւագոյն հայ բարեկամներս, անոնք զիս առաջնորդեցին ամենայն սիրով իրենց դպրոցներու եկեղեցիներու վաճառանցներու մէջ, քացին իմ առջևս իրենց ցեխէ շինուած տուները և ամենէն աւելի արժանաւորը՝ իրենց սրտերը:

Մալաթիոյ հայերը 189օին տասանորդուեցան սոսկալի կոտորածով մը: Այն հեռաւոր օրերու նշանները դեռ կը տեսնուին:

Եկեղեցւոյ պատուհանները մինչեւ այսօր հիւսուած մնացած են և պատերը կը կրեն դեռ հրազինուց նշանները:

Տէս. — Կ'ըսէր փոքրիկ վարժապետ մը որ իմ ամենէն աւելի հաւատարիմ ընկերներս մին էր. — Ոչ որ մտածեց անկից վերջը կրկին բանալու պատուհանները, քիչցուցին նաև դռները մէկի վերածելով: Ո՛գիտէ թէ ի՞նչ կը հանդիպի: Այս շնչը մեր ունեցած միտք քարաշէննէ, ամէն պատահարի առջև մեր փրկու-

թիւնը կայացած է այս պատերու դիմաղութեանէն. այն պատուհանին վերջին քարերը՝ հօրս ձեռքով զրուեցան կարկտաթափ թշնամի գնտակներու տակ, երկու ձեռքերն ալ ջախճախուցան և մեռաւ առանց զիս վերջին անգամ մը զրկելու:

Որքան ասոր նման պատմութիւններ լսեցի քսան օրուան մէջ — Դու իտալացի մըն ես, — կ'ըսէին, — Վերջապէս կրոպացի մը, մտիկ ըրէ զայս ու պատմէ քու աշխարհիդ: — Դու մեր բարեկամն ես — կ'ըսէին ուրիշները — մեր բարեկամներն ըիչ են: Պէտք ես գիտնալ այն ամէնը որ մեզի կը վերաբերի: Պէտք է Եւրոպա գիտնայ թէ ինչ պատահած է հոս և ինչ կը պատահի: Աշխարհ պէտք չէ առանց օգնութեան ձգէ զմեզ:

Անոնք կը խօսէին ու կը ցուցնէին ինձի վաւերաթուղթերը, կ'առաջնորդէին տունէ տուն ինչպէս երկայն ճանապարհ խաչի մը. որպէս զի տեսնեմ ու գիտնամ և յետոյ պատմեմ. Այս ուխտազնացութեան միոյն ժամանակ Պա զա մը, ծեր թիագոյն և վտիս քանանայ մը, մնձ ներբողներ ըրաւ իտալացւոյ մը՝ որ քանի մը տարի առաջ մեռած էր:

Ես, Վիտտո որոն համբաւը այնքան նշանաւոր և յարգելի էր բոլոր Հայաւտանի մէջ:

Հալէպի հիւպատոսն էր երր 189օին տեղի ունեցան հայ կոտորածները, որուն յաջորդեց Հայ յեղափոխութիւնը: Իրուն ներկայացուցիչ իտալիոյ, Աւարիոյ, և Գերմանիոյ որոնք միջնորդած էին (Օսմանեան կառավարութեան և յեղափոխական ներու մէջ, նա գնաց Ջէյթուն, «Վերջին օրրանը հայ անկախութեան» բանակցելու անձնատրութեան մասին):

Եւրոպական միջամտութիւնը բոլոր քրիստոնէցմէ կը փափառէր ու կ'ըսպատուէր, որովհետեւ կը վախնային ահաւոր հարստահարիչ կառավարութեանէն:

Վիտտո հիւպատոսը իւր պատզամաւորութեան մէջ այնպիսի բարձր ոգի մը զգեցաւ, արդարութեան ու զթութեան դէպի ի ճնշուածները, որ նոյն իսկ ապստամբնե-

ուր իրեւ իրենց ազատաբար մը ողջունեցին զի՞ն զի՞նքը:

Նա կրկին հաստատեց շատ ամիսներէ ի վեր պատերազմէ քարուքանդուած երկրին մէջ, կարգն ու խաղաղութիւնը . յաղթուողներու սրտին մէջ վառեց լաւագոյն ժամանակներու յոյսը, և ամենին աւելի խարերայ ապահովութիւնը թէ Եւրոպա պիտի չի ձգէր առանց օգնութեան Ասիոյ քրիստոնեայ եղրայրները:

Երբ վերջապէս պատրաստուեցաւ մեկնելու, խոռու քաղմութիւն մը հաւաքուեցաւ իր տան զրան առջև, որուն տանեաց վրայ զիս կը ծածանէր իտալական դրօշն, իրը նշան ազատութեան և բաղաքակըրթութեան:

Մեր հայը — կը կանչէր քազմութիւնը — մի՛ թողուր զմեզ, եղի՛ր Զէյթունի տէրն և հայ անկախութեան պաշտպանը:

Տեսնելով որ նա հաստատուն է մեկնելու գաղափարին վրայ, իրեն ընծայուեցաւ այն դրօշը որ երկու տարի ծածանեցաւ յեղափոխութեան բոլոր զաշտերուն վրայ, նշան մշտատե երախտագիտութեան և սիրոյ:

Թորմ. Հ. Դ. Արագուստան

(Եղրայրելի)

## ՍՓԻՆՔՍՆԵՐՈՒԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Մինչ յառաջադիմութեան զագաթնակէտը համելու մօտ կը համարինք մենք զմեզ տեսնելով ամէն օր նորանոր զիւտերու հնարութիւ, յանկարծ գետնի տակէն կը յառնեն մեր նախնիք յուսախար ընելու մեր պարծենկուր հպարտութիւնը և ծիծագելու մեր վրայ իրենց հսկայական գործերով, զորս մաշելու կարող չեն եղած մի քանի տասնեակ դարեր:

Այսպէս հանդիպեցաւ մի քանի ամիս առաջ երբ անգղիացի հոչակաւոր եղիպ-

տագէտն բրոֆ. G. A. Reisner յաջողցաւ պեղել ձիգէի մեծ Սփինքսին մէջը և գտաւ հոն տաճարներու շարք մը:

Սփինքսները, ինչպէս զիտենք, կրանիդ կամ պորֆիր քարէ հսկայական արձաններ են, մարդկային՝ յաճախ կանացի դէմքով և կուրծքով, և ամբողջ մարմինը պառկած առիւծի մը կերպարանքով: Եւ կը գտնուին Եզիփտոսի մէջ և ի Յունաստան տաճարներու մտից առջև կանգնած: Կը համարուէին իրեւ պահապանը սրբարաններու՝ զաղտնի արարողութեանց կամ բաղսական տօներու ժամանակ:

Սփինքսներու անթիւ քազմութեան մէջն, ամէնէն աւելի հոչակաւորը, իր մեծութեամբ և շքեղութեամբ է Մեմփիսինը, ձիգէի բուրգին մօտ: Իրեն բարձրութիւնն է գրեթէ քսան մեղր զլխուն կատարէն մինչն ուտքը, միայն թերանը գրեթէ 2,50 մեղր է և երկայնութիւնը 55 մեղր: Հաւանական է որ փորուած ըլլայ ժայռէ մը որ ցիշ շատ այս ժեն ունէր: միայն թաթերը յետոյ թերուած կ'երեխն: այնցան խոշոր է տարածութեամբ՝ որ երկակայել անգամ կարելի չէ թէ ուրիշ տեղէ փոխադրուած ըլլայ:

Թուղմէս Դ. տաճար մը շինել տուաւ իր թաթերուն մէջտեղ, որ յետոյ աւազի մէջ թաղուեցաւ և զոր մասամբ մը պեղեց Gariglia 1812ին և վերջը Mariette, իսկ 1886ին գրեթէ ամրողովին՝ զաղողացի ընկերութիւն մը: Կուրցէցին վրայ կը գտնուին եզիփտոական սրբազներ թուղմէս Դ.ի և Հուամսէս մեծի ժամանակէն: Երեսուն երկու աստիճաններով կը բարձրացուի դէպ ի այն տաճարը, որ շինուած է իրեն թաթերուն մէջտեղ, հոն գտնուած է ամրով մը որ ստորերկրեայ ծածուկ մարտով մը պիտի տանէր անշուշտ ձիգէի բուրգին ներսը: այն տեղէն կու գային ցուրմենը Սփինքսին պատզամները բերելու համար:

Masperoյի կարծիքով այս Սփինքսի տեսակ մը զափթ էր կամ պատշգամ սպասելու համար, ուսկից թափօրը պաշտօնական օրերու մէջ կը մեկնէր, դէպ ի